

ՄԷՃՄՈՒՆՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ԳԻՐԻՆՃԻ ՍԵՆԵ

1961

ՆՈՒՄԵՐՈ 12-

1277 ԶԻԼԳԱՏԵ Կ.

ՄԱՅԻՍ 18

ԱԼԱՖԻՆԵԿԱ ՄԱՅԻՍ 30

ՊՕՐՍԱ ԹԵԼԵՂՐԱՓԸ

Ի ծնիրա 27 Տայիս :

Բօլթիզա հավատի : սուգա ձեռնալ :
Գօնաօրտե 917/8 . Օմանը խթիգրաղ 72 .
Եհնիսի 561/2 Պուզուայ 56.6 . Արբա 25.6.400 Իէ
Գահիէ 56 . Ըէքէր 56 . Իւէք Կէվէք : Նագա
ուգձէ արանմագտա : Մարսիլէա 25.75 :

Իյօմէր բաշա հաղրէթլէրի, Պօս
նայա վազ օլմուշտուր :

— Սէլի բաշա հաղրէթլէրի Պէր
լինէ վազ օլմուշտուր :

— Պէրուլթաա Գրանսըղ ասքէրի
զօմանտանը պուլունան ճէնէրալ Պօ
ֆօր Տօբուլ, ասքէր անլաթ իթալթ
տէն սօղրա, Լսիթանէյէ աղիմէթ ի
աէձէք տիր տէնիր :

— Պէրուլթաա, տօնանմայը շիւ
մայուն պաշ գօմանտանը Սուսթա
ֆա բաշա հաղրէթլէրի, չարչամպա
կիւն Ըիրվանիզատէ միւֆթի Սէ
հէմմէա էֆէնտի իլէ, ճանիպի մէզ
պուրէ աղիմէթ իտէձէքլիլ :

— Պէրլիյէթիւլլաամ մատտէսի ի
չիւն պու կիւն թէքրար պիր մէձիւ
տահա օլաձագ տըր :

— Լուհան տէվլէթինէ սէֆիր
նասպ օլունան Գօթիատէս պէյ մախ
ուս պիր դըթա պէյլէք վաբօրու ի
լէ Լթինն ճանիպինէ աղիմէթ իթ
միլ տիր :

— Գաթիլէ Պուլղարլարն բաթ
րէրի Սօնսինէօր Լօսիֆ Պօգօլարի
Պապը Լլիլէ բէամի վիզիթասընը վէ
րիպ բէմալը իլթիֆաթլէ գապթլ
պուլրուլմուշ տուր :

— Գարատաղտան կէլէն խապէր
լէր, աղիմ թէէսսիւֆ իտէձէք բա
տէտէ տիր : Գարատաղընար պիր
պէօլլէք ասքէր իւզէրինէ հիւձուլ
իտիւպ, ճիւմլէսինի թէլէֆ իթմիլ
լէր տիր :

— Սէմալլէրի (Օմանիյէտէ մօւ
հաճիրէթէն թէմէքբիւն իտէն Չէր
քէպլէրին ըսաւհը հալ վէ մազպու
թիլէթլէրինէ լաղըմ կէլէն էսպապլը
իսթիհասլինէ մուպաշիրէթ իթմէք
իւզըն, Չէքբէս գօմիսսիօնու բէիսի
Հաֆըզ բաշա հաղրէթլէրի եադ ն
տա Լնատօլլայու վէ Բումէլիյի տօ
լաշմայա չըգաձագ տըր իտէնիր :

— Պու հաֆթա իրէք հադգրնտա
Պրուսատան կէլէն խապէրլէր էյիձէ
տիր :

— Խարիճիյէ նաղըրը միւսթէշարը
Գապուլի էֆէնտի հաղրէթլէրի,
թէպտիլի ապ ու հալա վէ իսթիրա
հէթ իչիւն օն պէշ կիւն գատար Իզ
միր ճանիպինէ աղիմէթ իթմիլ տիր :

(Ի Էլլիլ)

— Բումի մայիսին ալթընձը կէձէ
սի Սօֆիատա խայլձա գար եաղըպ,
էրթէսի կիւնիւ ղէլլէլէ տաիի օլ
մուշ տուր :

Իշ պու Բուլմուսէ հաֆթատա իրի տէֆա . Էանի սաղ վէ բէնչէմպէ կիւնլէրի նէշ օլունաձագ տըր :
Ֆիլիսթը Եսիթանէտէ Սէձմուալը Հալաթիսէ սպօնաթ օլանլար իչիւն սէնէվի 50 դուրուշ վէ ալթը
այլը 50 դուրուշ տուր : Եսիթաթ օլմայանլար սէնէլլի 60 վէ ալթը այլը 55 դուրուշ տուր :
Տաշալարտա, բօթա իւձրէթի իւզէրիլիլէ օլարագ, Սէձմուայա սպօնաթ օլանլար իչիւն սէնէվի 60
վէ ալթը այլը 55 դուրուշ, վէ սպօնաթ օլմայանլար իչիւն սէնէվի 70 վէ ալթը այլը 40 դուրուշ տուր :

— Ի Էվենթ Հերօլտ թէքրար իտաա իտէր քի , Պէրլէթթիւշամ մէսալիհի թէսլիլէ օլաուգտան սօղրա , Ֆրանսը սէֆիրի Սաքքի աը Լալալէթ Բարիսէ ալտէթ իտէճէք աիր :

— Պիր միւտտէթտէն պէրիւ թաւ թիւ օլունան Չրրաղըն սէրայը Հիւմայունու , վէ Օրթաքէյտէքի քեարկիր Սուլթան սէրայընըն ինշասընա պաշանաճագ տըր տէնիր : (Ի Էվենթ)

— Թրապուզանտան Լըղըու մէ միւմ թէտ օլան բօսթա եօլունուն ինշասընա պաշանաճագ մըշ , ալաթ էտէվաթ , դաղմա քիւրէք տէվլէթտէն , վէ չալըշմա ահալտէն :

— Պունտան պէջլէ ագճէ սարաֆլարը ալթմըշտան զիյատէ օլմալըս , պունլարա պիր նիղամը մախսուս վէրիլմէքտէ աիր . պատաղին , բուխսաթիլէսի օլմայան պու ճինս ախղուիթայէ կիրիշէմէյէճէք աիր :

— Պէրլին ալիմէրինին հիսապընա նաղարէն , պու տիւնեատէ ճէման պին իքի եիւզ սէքսէն սէքիւ միլինատամ վար ըմըշ :

335 միլին իրիսթիյան .

5 միլին Լահուտի .

600 միլին Լսիանըն ճինս ճինս մէզ հէպլէրի .

160 միլին Սիւսլիման .

200 միլին Պուլթէրէսթ .

Խրիսթիանլարտան .

170 միլին Գաթուլը .

80 միլին Բրօթէսթան .

76 միլին Գուլ .

— Բուսիանըն Բիւլ շէհրինի սուպասըս . 615 խանէ սու ալթընաա գալմըշ տըր :

ԻՄԱՆ

Իշպու պին սէքիւ եիւզ ալթմըշ պիր սէնէսի , կէլէճէք շէհրի հաղիւրանըն պիրինտէն իթիպարէն , Շիւմանեան Պօղոս աղանըն օրաինսու մուճիպինճէ , պէշ սէնէ դարֆընտա թէտիլէ իթմէք իւղըէ , պէհէր սէնէ իքի պին պէշէր եիւզ զուրուշ էտա իթմէք շարթը իլէ վէրաիկիմ 12.500 զուրուշուգ պիր գըլթա տէյն պօնս մու մէրգուլմ Պօղոս աղա նիղամը վէճհ իւղըէ ալմըշ օլմատըղընտան , մէզքիւր ագճէյի էտա իթմէյէճէյիմ . իմաի իշպու իլաննամէմ իլէ ճէմիլ զաղէթալար վասէթասը իլէ ճիւմլէ ահալիլէ խապէր վէրիլիմ քի , մէզքիւր պօնսմու պիր քիմսէ գապուլ իթմէքլիլէ ճէսարէթ իթմէսին :

Սիւսլէ Սիւսլ

1861 Սպիւ 10

ՄԵՍԻՒԻԲԵԱԹ ՎԵ ԻՎԼՐԵ	ՍԱԼԸ 16 ՄԱՅԻՍ			ՉԱՐԱՄՊԱ 17			ԲԵՆՉՇԻՄՊԵ 18		
	Սաղահ	Էջլէն	Ալալմ	Սաղահ	Էջլէն	Ալալմ	Սաղահ	Էջլէն	Ալալմ
	172	171	171	171	171	170	170	169	169
Մէճիլիլէ լըրա	25	25	30	25	25	15	25	25	10
Երիւրէք կիւմիւշ	30	30	30	30	30	30	30	30	15
Խաղընէ թահլիլ	20	20	20	20	20	20	20	20	10
" " ֆայիլի ալմմըշ	15	15	25	15	15	30	15	15	10
Գօնաօլտ	30	30	30	30	30	30	30	30	10
" ճէտիւ	20	20	25	20	20	30	20	20	10
" ֆայիլի ալմմըշ	10	10	10	10	10	10	10	10	10
Սէհիւ ալմմթ	30	30	20	30	30	30	30	30	20
Ինկիլիլ լըրա	30	30	20	30	30	30	30	30	20
Երիւր ֆրանդ	15	15	20	15	15	10	15	15	30
Պէշ ֆրանդ	30	30	20	30	30	10	30	30	30
Իմիւրիւ	30	30	20	30	30	10	30	30	30
Գարդուլտ	30	30	20	30	30	10	30	30	20
Գրիմիլ շարղը	20	20	10	20	20	20	20	20	20
Պէշ իր Լալըլըգ օ/օ տէ	30	30	10	30	30	10	30	30	20